

այ սրի կամ ուրի մասնիկները . Արդուժիւնքի , Մալախովքի , Զախարովքի , Աբարատքի :

Շատ փափաքելի էր որ Հայկազուն եղբարք ամեն տեղ եւ ամեն ժամանակ իրենց անուամբն ու մականուամբն այ դիւրաւ ճանչցուէին ու գատուէին օտար ազգերէն , եւ այս կողմանէ այ վար ջմնային ուրիշ ազգերէ որ ընդհանրապէս իրենց սեպհական մականունները ազգային մասնիկով կամ վերջաւորութեամբ մը կը գարդարեն , եւ ոչ օտարէն փոխ առնուած ձեւով : Իրաւ է որ Եւրոպայի մէջ երբ հայ ազգատոհմի անուն մը այս կամ այն ձեւով մէյմը ճանչցուած է , կարելի չէ անիկայ փոխել՝ առանց զանազան դժուարութեանց եւ անտեղութեանց . որով հայկական մականունը հարկ կըլլայ երբեմն աւելի յանձն առնուլ այլակերպեալ ձեւին մէջ պահել՝ քան թէ հայացընեմ ըսելով շփոթութեան պատճառ ըլլայ . բայց անոնք որ այսուհետեւ այ փափաք մը կը ցուցնեն իրենց մականունը տաճկացընելու , ռուսացընելու , գաղղիացընելու , անգղիացընելու եւ այլն , պէտք է մտածեն որ բերեւս մեծապէս կանխրաին իրենց նախնեաց եւ յաջորդացը , իրենց ազգին եւ հայրենեացը դեմ , ու ետ կենան այնպիսի խորհրդէ :

Շատ մականուններ կրնային այլ եւ այլ լեզուաց մէջ զանազան վերջաւորութիւններ առնուլ՝ առանց իրենց ազգային ձեւը կամ արմատը փոխելու , բայց դժուար է որ օտարները անով չը շփոթին : Օրինակի համար , դենք թէ մեկուն հայերէն մականունն է Մարինեան կամ Մարինեանց . տարակոյս չկայ որ այս մականունը ինչ լեզուի մէջ այ յիշատակուի՝ աղեկն այն է որ անփոփոխ պահուի . վասն զի անով կիմացուի թէ ինչ ազգի անուն է , եւ օտար անուններէ կը գատուի : Իսկ թէ որ օտար ազգաց կամ օտար ազգի մը սովորութեանը հետեւիլ ուզելով՝ Մարինեան ձեւը փոխես , Հայու անուն ըլլայն այ բոյորովին կը մոռցուի , եւ բերեւս այն մականունը գործածող Հայուն ցեղին կորսուելէն առաջ՝ հայկական անունը կ'օտարանայ ու կը կորսուի : Եւ յիրաւի . ինչո՞վ պիտի ճանչցուի թէ Անգղիա բնակող Մարինեանին ցեղը կամ բուն ազգատոհմը հայ է՝ երբոր ինքզինքը

անուանէ Մարինեան կամ Մաք-Մարին . երբոր Գերմանիա կամ Հոլանտա բնակողը ըսուի Ֆոն-Մարին , կամ Վան-Մարին , Գաղղիա բնակողը Տը Մարէն կամ Տէ Մարին . Իտալիա բնակողը Մարինօ կամ Տի Մարինօ . Ռուսաստան բնակողը Մարինով , Մարինովիչ կամ Մարինիչ , Մարինարի , Մարինովարի . Յունաստան բնակողը Մարինօփուլօ կամ Մարինարի . Վրաստան բնակողը Մարինանձի , Պարսկաստանինը Մարինդատէ , Տաճկաստանինը Մարին օլլու , եւ այլն եւ այլն :

Ասով այ կիմացուի որ մականուն փոխելը , այսինքն մականունի մը ազգային ձեւը վերցընելով՝ օտարազգի ձեւ մը առնուլն անպատշաճ բան է , ինչպէս որ կընէին Ռուսաստանի Հայերէն շատը , եւ անոնց հետեւելով՝ նաեւ Տաճկաստանի Հայերէն ոմանք : Երէ պատուաւոր ազգատոհմի մը անդամներէն մեկուն կամ մեկային վայելուչ չսեպուի իր մականունը՝ որչափ այ ծըռած կամ օտարացած ըլլայ՝ ըստ քմաց փոխել , շտկել ու բուն ձեւին վերածել , ո՞չ ապաքէն եւս առաւել ապօրինաւոր ու վնասակար է՝ ազգային բուն ձեւը բողոյ յանկարծ ու օտար ձեւ մը առնուլը :

Խօսքերնիս վերջացընենք՝ յիշեցընելով դարձեալ մեր ազգասեր ընթերցողաց այս մխիթարական բանս թէ Տաճկաստանի Հայոց մէջ երեսուն կամ քառասուն տարի մը հազիւ կայ որ մականունը ազգային ձեւով բանեցընելու սովորութիւնը մտած է զրերէ անզգայի կերպով , եւ հիմա աշխարհիս ամեն կողմի Հայերուն մէջ այ սկսած է տարածուիլ : Յուսայի է որ կամաց կամաց՝ քանի որ ազգասիրական հոգին շատնայ մէջերնիս , այսպիսի մեծ եւ փոքր ուղղութիւններն այ առանց դժուարութեան ի գործ դրուին ! :

\* Երէ յանկարծ ամսագրոյս խմբագրին մականունը ընթերցողաց միտքն իյնալով՝ հակառակ երեսնայ այս իր սկզբանցը , կը յիշեցընենք որ նախ խմբագիրը իր ցեղին մականունն անարողը կամ տերը չէ որ շտկու իրաւունքը կամ պարտքն ունենայ . երկրորդ , այլ եւ այլ պարագաներէ ստիպուած է այն ձեւը բանեցընել որ ուրիշները տուած են ու կուտան իր մականունանը՝ նման մականուններէ գատելու մտքով . եւ երբորդ՝ արդէ շատ անգամ հայերնի ձեւով կրէ ու կը գրէ իր մականունը երբոր շփոթութեան վտանգ մը չկայ :

ԱՇԽԱՐՀԱՅԱՆ ԼԵՂՈՒՆ ԲԱՆԻ ՄԸ ԲԱՌԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԳՆՆՈՒԹԻՒՆ :

Գամարնակ բառին գրութիւնը քեպէտ եւ անստոյգ է , բայց որովհետեւ ոմանք ուզած են ասիկայ բանեցընել

իբրեւ ժողով , խումբ , ձեւարան , եւ այլն , մեզի այ անյարմար չեքեւնար՝ Անգղիացաց club եւ meeting բառերուն տեղը գամարնակ ըսել : Իրաւ է որ club ու meeting բառերն իրարմէ մէյմիկ թիչ մը տարբերու-

բիւն ունին. բայց քե որ ճշդութեան համար առաջինը ճողովակ ըսուի, երկրորդին զամարճակ բարգմանուիլը պատշաճ կրնայ տեսնուիլ :

**Գայեակ.** — Այս բառը՝ որ գրոց լեզուին մեջ ծծմար կընշանակէ, շատ տեղ ուսմակական սովորութիւն մը եղեր է *գահէկ* հնչելու գրել՝ տամկերէն *էպէ* բառին նշանակութեամբը, որուն հայերէն կըսենք *մանկաբարձ, ծնուցիչ* :

**Գաշինք.** — Տանկի *գառլ* բառին տեղը սովորութիւն եղած է տեղ տեղ *գաշինք* ըսել. բայց այս ձեւը յոգնակի ըլլալուն՝ լաւ կերեւնայ ասոր տեղը եզակին բանեցընել՝ *գաշն*, որ անշուշտ նոյնչափ դիւրիմաց է նաեւ ուսմիկներուն :

**Գառնալ.** — Մեր լեզուին գովելի մեկ յատկութիւնն այլ այս է որ *ա* ձայնը քիչ կըբանի մեջը, անոր տեղը կակուղ *ըէն* խիստ շատ կըգործածուի : Միայն քե բնական ու գեղեցիկ կանոն մը կայ որ *ն* տառն առաջ հանդիպած *ըէն* (երբոր *ն* դիմորոշ չէ), *ոայի* կըփոխուի. գոր օրինակ *լեռան, գառն, բեռն, գոռն, բառնալ, գառնալ*, եւ այլն. իսկ երբոր հոլովմամբ կամ լծորդութեամբ փոխուին այսպիսի բառերուն շատերը, նորէն *ըէ* կըզտուան *ոայ*երը. ինչպէս՝ *լերինք, զրան, բարձի, զարձա* : Անոր համար մեզի կերեւնայ քե լեզուին այսպիսի մեկ օրինաւոր կանոնը առանց բառական պատճառի քակտած կըլլայ ով որ հնչէ ու գրէ, *գառցալ, բառցալ* եւ այլն :

**Գատարկ.** — Ասոր տեղը ուսմակական նորասիրութեամբ *զարբակ* ըսելը՝ *արունվըլայ, զուրցուածք, անկան, գտալ (զգալ), ըտաղգտանել, ծախսել* (բարդել) ըսելուն, ու ասոնց պէս այլանդակութեանց նման է : Ուստի լաւ է անշուշտ *գատարկել* ըսելը՝ քան քե *զարտըկել* կամ *տարտըկել* :

**Գեռ.** — Տանկի *տանա* բառին նշանակութիւնն ունի, բայց *տանա նէնիզ, տանա շիմաի, նայա, տանա նէնի* բառերուն մտրովը : Համբակներ կան որ տանկի *տանա* բառը կուգեն ամեն տեղ *գեռ* բարգմանել. օրինակի համար՝ *ուրիշ այ կուգեմ, աւելի մեծ, ըսելու տեղ, գեռ կուգեմ, գեռ մեծ* կըսեն, որ մեծ սխալ է : Այս սխալն զգուշանալու համար յիշելու է որ *գեռ* ժամանակական մակբայ է. ուստի տանկերէնին *տանան* երբոր ժամանակ ջրցուցներ, այլ բանակի նշանակութիւն ունի, հայերէնին մեջ ոչ երբէր *գեռ* պիտի բարգմանուի :

**Գժար.** — Գժար բառին քերեցուցածն է, ու շատ տեղ այսպէս կըբանի, մինչեւ նաեւ վերջին ատենի գրոց մեջ : Յայտնի է քե բուն ուղղագրութիւնը պահելն ասելի պատշաճ է :

**Գլ.** — Այս բառը գրոց *գե՛* գրածն է, որ *կողմ* կընշանակէ, ու կերեւնայ քե ուսմիկներին մեջ *գլ* ըսուելն առաջ *գլն* ըսուած ըլլայ : Հիմա բարդադրեալ բառերուն մեջ կըբանի այսպէս. *մէկգլ, մէկգլաց, ասղիս, անղին, ասղիէս, անղիէն, անղիաց* եւ այլն :

**Գու.** — Այս դերանունն հոլովակները ուսմիկներին մեջ շատ փոփոխուած են. օրինակի համար, *բո* ըսելու տեղ՝ ըսուեր է *բու. քեզ* ըսուելուն՝ եղեր է *քեզի. ի քե՛ն* տեղը՝ *քէնէ, քեզնէ* կամ *քեզմէ. քնին*

տեղը *քեզմով* : Այս վերջի երկուքը շտկելը ասելի դժուար կերեւնայ քան քե առաջինները, այսինքն *բու* եւ *քեզի* : Յոգնակիին մեջ *ձեզ* ըսուելուն՝ եղեր է *ձեզի, ի ձե՛ն* ըսուելուն՝ *ձե՛նէ* կամ *ձեզնէ, ձեզմէ*, եւս եւ *ձեզնից, ձեզանից*՝ որ ասելի այ ծանր են. *ձեօք* ըսուելուն՝ *ձեզմով* :

**Գրօշ** եւ **Գրօշակ.** — Յայտնի է քե մեր լեզուին մեջ *գրօշ* բառը *սայրագ* կընշանակէ, իսկ *գրօշակը* քղանցք, այսինքն *փէշ*. որով *սայրագ* բառը *գրօշակ* բարգմանելը յստակախօսութեան կանոնին դիմ կըհամարուի : Սակայն որովհետեւ *գրօշները* երկու գրելաւոր տեսակ կըբաժնուին, մեկը մեծ՝ որ տամկերէն *սանճագ* եւ գաղղիարէն *étendard* ըսուածն է, եւ մեկայը փոքր՝ որ տամկերէն *սայրագ* եւ գաղղիարէն *banderolle* կըսուի, կրնանք մեծը *գրօշ* բարգմանել, եւ փոքրը *գրօշակ* :

**Եբ, էբոր.** — Ուղիղն է *էբբ, էբբ որ* :

**Ելլել, էլլալ.** — Այսչափ փոխուած է *Ելանել* բառը, քեպիտ Հայաստանի կողմերը դեռ *Էլնել, Էլնալ* ըսողներ այ շատ կան : Կերեւնայ քե ջափագանց նորասիրութիւն ըրած պիտի ջհամարուի ով որ ուզէ գրաբանին մօտեմալ նաեւ այս բառիս ուղղագրութեան մեջն ու ըսել՝ *Էլնեմ էրթամ*, քան քե *Էլլամ էրթամ* :

**Եղեր.** — Այս ուսմիկներին յատկացեալ բառը՝ տանկերէն *իմիշ, ըմբշ, ումուշ* օժանդակ բային բարգմանութիւնն է. *կերծայ Էղեր* (կիտեր իմիշ), *կանու Էղեր* (այլը ըմբշ), *կըկարգայ Էղեր* (օգուրումուշ) : Տեղ տեղ, ինչպէս Ռուսաստանի Հայերէն ոմանց լեզուին մեջ նոյն բառը իրենց ոմովը՝ *Էղիլ է* կամ *Էղիլ է* կըսուի. գոր օրինակ, *կերծայ Էղիլ է, կըկարգան Էղիլ է* : Այս ձեւը այնչափ ընտանեցած է հասարակաց խօսակցութեանց մեջ որ դուրս ձգելը շատ դժուար է. մանաւանդ որ ոյժ մը՝ հարստութիւն մը կուտեցնէ իմաստին վրայ, եւ գրաբանին մեջ համազօր բառ մը կամ մասնիկ մը ջուռի :

**Եղբայր** (եղբօր, եղբարք, եղբարց). — Հիմակուան մարուր աշխարհաբան խօսող ու գրողները կըզգուշանան որ ջըսեն *աղբար* կամ *աղբեր, աղբրտանք, աղբրտիք, աղբրտոց*, ինչպէս որ տեղ տեղ սովորութիւն կայ ըսելու :

**Եղշիւր.** — Այսպէս հնչելն ու գրելը ըստ բուն կանոնի լեզուին շատ ասելի լաւ է քան քե այն բանը հնչմունքը առնուլ՝ որ ուրիշ ասոր նման բառերուն մեջ այ կըգտնուի. այսինքն *Էղշուր, աղբուր, ալուր, սուն, ձուն, արուն*, եւ այլն :

**Եղիսկոպոս.** — Այս բառը ուսմկաց մեջ *Էղիսկոպոս* հնչողներ կըգտնուին, որ նոյնպէս այլանդակ է՝ ինչպէս *ախտարան, սաղմոց, ժամկոց* ըսելը :

**Երազ.** — Տեղ տեղ այս բառը *էրած* կամ *էրած* հնչողներ կան, որ յայտնի սխալ է :

**Երէկ, Երէկոյ, կամ Երիկուն, Երէբ.** — Ասոնց ուղղագրութիւնը եւ ուղիղ հնչումը ծած է սովորական աշխարհաբանին մեջ, եւ եղած են *Երէկ, Երիկուն, Երէբ*. շտկելը դիւրին կերեւնայ՝ առանց խորքութեն վախճալու :

**Երեկու.** — Այս բային քանի մը ձեւերը երկու երեք

կերպով հնչող ու գրողներ կան. ոմանք կըսեն, օրինակի համար, *կերևի, էրևիլ*. ոմանք՝ *կերևայ, էրևայ*. ոմանք ալ՝ *կերևնայ, էրևնայ*: Թեպէտ այս վերջի մէն այ գրաբանին *էրևանայ* բառէն էլած է, բայց բերես առաջինը ընտրելի ըլլայ. իսկ *կերևայ* ըսելը խորր է: *Երկայն, լայն*. — Յ տառին այս բառերուս մէջ պահուիլը առելի պատշաճ կերէնայ՝ հնչմունքին անու-

շուրիւն տալուն պատճառաւ, քան թէ *էրկան ու լան* ըսելը: *Եօթը, Եօթանասուն*. — Այնչափ բանը է ստուց տեղը *օխաը, օխտանասուն* ըսելն որ իրաւամբ գարմանք կըբերէ ոմանց մինչէն հիմա այդ հնչմունքը պահելու աշխատիլը:

Հ Ա Ն Գ Ի Ս Ա Ր Ա Ն Ա Շ Խ Ա Ր Հ Ա Շ Է Ն Մ Ա Ր Գ Կ Ա Ն

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

Լ Ա Չ Ա Ր Ե Ա Ն Յ Ճ Մ Ա Ր Ա Ն Ի Ա Ր Ե Ի Ե Ա Ն Լ Ե Չ Ա Ր Ա Ն 1 :

Պարծանք ազգիս Հայոց Աղա Յովհաննէս Լազարեան, այր որ իւրովն հաւատարիմ սպասա-հարկութեամբ առ պետութիւն Ռուսաց, եւ բարուցըն ազնուութեամբ եւ հանճարոյն շատութեամբ մեծարոյ յոյժ գտաւ յաջս Կատարինեայ Բ, եւ յաշորդաց նորին Պողոսի եւ Աղեքսանդրի կայսերաց, եւ պատուեցաւ ի նոցանէ իբրեւ խորհրդական պետութեան եւ հրամանատար ասպետութեան կարգին Մելիտեայ, որ եւ ի Յովսէփայ Բ կայսերէ անուանեցաւ Պարոն եւ Կոմս հռովմեական ինքնակալութեան՝ հանդերձ իշխանութեամբ փոխարերեոյ զպատիւն զայն ի սերունդս իւր, եղեալ էր ի մօտի կանգնել ի Մոսքուա քաղաքի ուսումնարան ի պետս հայկազն պատանեաց, եւ կամեր զի անդէն հրահանգեալ նոցին յատուած պաշտութիւն եւ յուսումն զխտութեանց՝ պիտանիք լինիցին եւ բնագաւառին իւրեանց Հայաստան աշխարհի, եւ Ռուսաց երկրին՝ որ որդեգրեալ իմն էր զնոսա, յոր պայման ընկերական կենաց եւ կամիցին մուտգտանել: Յամին 1800 երող կտակաւ բուալլիս 200, 000 քոբաղբամս <sup>2</sup> ի հասից ըստացուածոցն իւրոց ի կատարումն իւրոյ խորհրդոյն, եւ ժառանգորդս իւր կարգեաց զեղբայրն իւր զՅովակիմ եւ զորդիս նորս: Եւ Յովակիմ մը-

NOTICE HISTORIQUE ET DESCRIPTIVE

DE L'INSTITUT LAZAREFF DES LANGUES ORIENTALES <sup>1</sup>.

L'un des hommes dont s'honore le plus la nation arménienne, Jean de Lazareff, qui, par les services qu'il a rendus à la Russie et par son noble caractère et ses talents, mérita l'estime et la faveur particulière de Catherine II et des successeurs de cette grande impératrice, Paul et Alexandre I<sup>er</sup>, créé par ces souverains conseiller d'Etat actuel et commandeur de l'ordre de Malte, et par l'empereur Joseph II, baron et comte du Saint-Empire romain, avec transmissibilité de ce titre à sa postérité, Jean de Lazareff avait conçu la pensée de fonder, à Moscou, un établissement destiné à recevoir les enfants de la nation dont il était issu, et où ils seraient préparés, par une éducation chrétienne et scientifique, à se rendre utiles à leur patrie primitive et à la Russie, leur pays d'adoption, dans toutes les carrières sociales où leur choix les porterait. Dans son testament, qui est de l'année 1800, et par lequel il institua pour héritiers son frère Joachim et ses neveux, il légua une somme de 200,000 roubles assignats <sup>2</sup>, à prendre sur les revenus de ses biens, pour l'accomplissement du projet qu'il avait formé. Fidèle exécuteur des volontés fraternelles, Joachim mit en dépôt à la Banque impériale cette somme, qui s'ac-

<sup>1</sup> Բաղեցան տեղեկութիւնքս յայլ եւ յայլ գրուածոց տպագրելոց ի ճեմարանին ի ուսու եւ ի հայ վեգուս յամեն 1855 ցամն 1855:

<sup>2</sup> Թղբաղբամսն բուալլի արժէ իբր 4 ֆրանք, իսկ արծարն 4 ֆր. գաղղիական:

<sup>1</sup> Les matériaux de cette Notice sont extraits de plusieurs ouvrages publiés en russe et en arménien à la typographie de l'Institut, depuis 1833 jusqu'à l'an 1855.

<sup>2</sup> Le rouble assignat peut être évalué à 1 fr. de notre monnaie, et le rouble argent à 4 fr.